

նոյն դիւրուրինը պիտի ունենան նաև Պօլսեցիր երեւակն Փարիզուն և Լոնտրայի բնակչացը նետ խօսիլ , և նոյն օրը պատասխան ընդունիլ : Եվրուրական նեռազրին այս սրանցելի դիւրուրեամբը Ամերիկան այ Եւրոպայի նետ պիտի միանայ երկու տարիէն : Հեռագիրը նոր նորքին պիտի անցնի նոր երկիր ըստած կղզայն Սուրբ Յովհաննես անունով զիսաւոր բաղադրին ու հասնի Անգլիա : Վեց հարիւր գործառք տարիէ մը ի վեր այս բանիս վրայ աշխատե՞րու նետ

են , և նազար երկու հարիւր մղոնն առելի տեղ արդեն պատրաստ է . և որովհետեւ Սուրբ Յովհաննեսը Ամերիկայի ուրիշ ամեն տեղերէն առելի ներուզայի մօտ ցամաքն է , թիզ ժամանակն Ամերիկայի բարերը նինզ վեց օրուան մէջ ներուզ պիտի հասնին : Խոկ երկու տարիէն՝ նոր նորքին բարերը Լոնտրա հասնելու համար մեկ ժամն առելի տոնն պիտի ջանցնեն :

Գ. Հ Օ Ն Գ Ի Ս Ս Բ Ո Ւ Ն Ո Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Կ Ն Մ Ա Ր Գ Կ Ա Ռ Ո Ւ

ՖՐԱՆԳԻՆ

(Եարաւարուրին) .

Աստուածաշնչին մէջ Առակաց զիրքը կարդալու ատեն Ֆրանքինի աջքին այս խօսքը զարկեր էր . « Երկայն աւուրք և ամք կենաց յաջմէ իւրմէ , և յանձնէկ իւրմէ փառք և մեծուրիւն : » Այս խօսքիս սրանցելի իմաստուրիւնն այն ատեն աւելի յաւ հասկրցաւ՝ երբոր աշխարհիս կարզը քննեց , և իմացաւ թէ մարդս ինչնու կրնայ առողջուրիւնը պահնել և երջանիկ կեանք անցրնել : Աշխարհիս կարգաւորուրիւնը դիտելով՝ զմայիցաւ Սատուծոյ նախախնամուրեանը վրայ , և որպէս զի աստուածանանյ կեանք մը ունենայ՝ մասնաւոր առաջադրուրիւն մը ըրաւ ինքինքը կատարելու գործերու : « Մեծ փափաք ունեի , կըսէ , ամեննելին յանցանք մը քննելու , և շտկելու այն պակասուրիւններս՝ որոնց մէջ կրնային զիս ձգել կամ բնուրիւնս , կամ սովորուրիւններս և կամ ուրիշներուն վրայ տասած օրինակս : » Բայց մարդուս առաջադրուրիւնը նըշափ այ հաստատուն ըլլայ՝ չկրնար մէկն ի մէկ բնական յօժարութեանց և սովորութեանց յաղըել . Ֆրանքին այ հասկրցաւ թէ կամաց կամաց պիտի շտկէ ինք զինքը զանազան հնարքներով :

Առաջ լաւ մը քննեց համբեց թէ որ կատարելուրիւններն աւելի հարկաւոր են իրեն . և որպէս զի դիւրաւ գործադրէ զանոնք՝ այնպիսի կարգաւ մը շարեց որ ճիշդ հասկրնայ թէ որ բանք պետք է ընէ , և որ բանեն զգուշանայ : Տասուիրեկ նիւր կամ խրատ որոշեց իրեն համար , և այս կարգաւ շարեց .

Ա. Ժումկաւուրին . — Այնքան շատ զւտւես որ

անբան դառնաս . այնչափ շատ ջլորման որ մինչեւ զինովինաս :

Բ. Լուուրին . — Այն բանին վրայ միայն խօսք որ օգտակար է քեզի և ուրիշներուն :

Գ. Կարգաւորուրին . — Ամեն բան իրտեղն ունենայ անփոփոխ : Ամեն մէկ գործողութեանդ ժամանակիդ մէկ մաօր սահմանէ :

Դ. Առաջադրուրին . — Առաջադրէ որ ի գործ դնես այն բանն որ պարտական ես ընելու , և առաջադրուրիւնդ կատարէ :

Ե. Խնայուրին . — Այն բաներուն միայն ծախս ըրեւ զր օգտակար են քեզի կամ ուրիշներուն , այսինքն ամեններին բան մի վատներ :

Զ. Ճարտարուրին . — Ատենդ մի կորսընցըներ . միշտ օգտակար բանի մը նետ եղիք : Բան մը ըներ որ հարկաւոր ըլլայ :

Է. Անկեղծուրին . — Խարդախուրիւն մի բանեցներ . ամեն մասձութեանցդ վրայ ըող տիրեն անմեղուրիւնն ու արդարուրիւնը , և անոնք տուն տան քեզի խօսելիք :

Ը. Սրբարուրին . — Աւրիշի սիրտը մի կոտրեր , և ինչ օգնուրիւն որ պարտական ես ուրիշներուն ընելու զանց մի ըներ :

Թ. Չափաւորուրին . — Ամեն բանի մէջ երկու ծայրի չափազանցուրենէն զգուշացիր . նախատանաց դէմ այնչափ մի սրդողիք՝ որչափ որ իրաւացի կրկարծես սրդողիք :

Ժ. Մաքրուրին . — Ամեն անսակ աղտոտուրենէն նեռու փափիք . ոչ վրադ աղտ ըլլայ , ոչ հագուտափիդ մէջ :

ԺԱ. Հանդարտութիւն. — Փուճումուճ բաներու կամ թէ սովորական և անհրաժեշտ դիպուածներու համար սիրտդ միշ հատցըներ :

ԺԲ. Աղջախոնութիւն. — Նայէ որ Աստղկան զգնես քու առողջութիւնդ, խաղաղութիւնդ, անունդ, և կամ ուրիշի պատիւը :

ԺԳ. Խոնարհութիւն. — Հետեւող եղիր Յիսուսի, և հասարակ մարդկանց մէջ Սոլքատայ :

Այս բարոյական պարզ կանոնաց դասաւորութիւնն ալ խորհրդով էր. կըսէ Ֆրանքին թէ « Ժուժկարութիւնը առաջ դրի, վասն զի անով մարդուս գլուխը պաղ ու գաղափարները յստակ կըլլան. առանց անոր կարելի բան չէ միշտ արբուն կենաց՝ նին սովորութեանց դէմ պատերազմելու և փորձութեանց յաղքելու համար : Այս առաջինութեան մէջ հաստատուելեն ետեւ, լուրիւնը կըդիրանար. և օրովինետեւ իմ փափաքս նոր նոր բաներ սովորի ու միանգամայն առաքինութեան փարմի էր, զիտնալով որ Կիենցաղավարութեան մէջ մարդս աւելի շատ բան կրտսրվի ականջը գործածելով քան թէ լեզուն, և փափաքելով կոտրել այն սովորութիւնն որ ունեի ոչինչ բաներու վրայ խօսելու, և անդադար բառի խաղեր ու ծաղրածութիւններ ընելու, որով իմ ընկերութիւնն ըերեւ մարդկանց միայն ախորմելի կրլար, երկրորդ կարգին մէջ դրի Լոռութիւնը : Սաֆեայ Կարգաւորութեան հետ մէկտեղ անշուշտ աւելի ատեն կուտայ ինձի՝ ըսի՝ իմ դիտաւորութիւնն և շանք ի գործ դնելու. Առաջադրութիւնը ինձի սովորութիւն դառնալով, յարատեւութիւն կուտար ուրիշ առաքինութիւնները ձեռք թրելու . Խճայութիւնն ու ձարտարութիւնը պարագս թերեցնելով, և հանգիստ ու ազատ կեանք ունենալուս պատճառ ըցալով, աւելի կրդիրացըներ ինձի Անկեղծութեան, Արդարութեան և միւս առաքինութեանց կրրութիւնը : »

Հասկըցաւ Ֆրանքին թէ բոլոր այս առաքինութիւնները մէկեն պիտի չկարենայ վաստրկիլ. ուստի նայեցաւ որ մէկիկ մէկիկ ձեռք ձգէ. : Տեսրակ մը շինեց, ու մէջը գրեց զանոնք կարգաւ, միտքը դնելով որ ամեն մէկուն մէկմէկ շարար մասնաւոր ու շաղրաւթիւն ընէ : Ամեն իրիկուն խաչ մը զծելով կընշաներ այս կամ այն առաքինութեան դէմ ըրած պակասութիւնը, և ըստ այնմ՝ երեւ պակասեր էր՝ կըտրմէր, թէ ոչ՝ կուրախանար : Եւ այսպէս տասութեք շարրուան մէջ այն տասութեք առաքինութիւնները աչքէ կանցըներ, և տարին չորս անգամ այս օգտակար կրրութիւնը կըներ : Կարգութիւնն ու Լոռութեան վարժելու համար աւել-

լի շատ դժուարութիւն քաշեց քան թէ միւսներուն համար :

Անաւասիկ այն տետրակին մէկ երեսը .

	Ակտուալիտ.	Երակացութ.	Երակացութ.	Գործուածութ.	Համաշխատութ.	Արդար.	Եաբար.
Ժուժկալութիւն . . .							
Լոռութիւն	†	†		†	†	†	
Կարգաւորութիւն . . .	†	†	†	†	†	†	†
Առաջադրութիւն . . .			†			†	
Խնայութիւն			†			†	
Ճարտարութիւն . . .							
Անկեղծութիւն . . .							
Արդարութիւն . . .							
Չափաւորութիւն . . .							
Մաքրութիւն . . .							
Հանդարտութիւն . . .							
Աղջախոնութիւն . . .							
Խոնարհութիւն . . .							

Ֆրանքիին միտքը դրած էր թէ ձշմարիս փիփսի սովորութիւնը առաջնորդ և կենաց, ուսուցիչ առաքինութեան և թշնամի մոլորեան. և ձշմարտապէս փիփսի ըլլարու համար՝ անդադար առ Աստուած կապաւիներ իրեւ առ աղքիւն ամենայն բարեաց և ձշմարտութեան, և այս աղօքքը ատեալ կըներ .

« Մ'կ բարեզուք և ամենակալ Տէր, հայր ողոր « մուրեան, առաջնորդ ներողամիտ, տուր ինձի « այն իմաստութիւնն որ իմ ձշմարիս օգուտս կը « ցուցընէ ինձի : Հաստատէ առաջադրութիւնս « որով կուզեմ անոր խորհրդոցը նետելի, և ըն « դոնն. իմ պատրաստականութիւնս՝ քու ուրիշ « որդւոցդ բարիք ընելու. ասիկայ միայն նշան « պիտի ըլլայ այն երախտազիստութեան որ կընան « ցուցընէ քեզի փոխանակ այնչափ բարեաց որ « ինձի կըշնորհնես : »

Այսպիսի կրրութեամբ Ֆրանքիին մեծամեծ օգուտներ քաղեց ինքզինքը կատարելագործելու համար : Առաջ որ սակաւագէտ էր՝ ժուժկալ եղաւ. առաջ որ աշխատակը էր, անխոնչ եղաւ. արդէն բարեսկը էր, արդար ալ եղաւ. արդէն բարեկամիտ էր, ողջամիտ ալ եղաւ. խելացի էր, խմասուն եղաւ : Այ անկեց եղաք մըշտ միշտ խորունկ մտածող, միշտ ձշմարտախօս, միշտ խորհրդապահ գտնուեցաւ. մէկ բանի մը վրայ լաւ մտածե-

էն առաջ՝ ոչ երբեք ձեռք կրզարներ, և մշմը ձեռք զարնելին ետև՝ համարձակ առաջ կրտաներ: Մարդկանց բնաւորութիւնը ճանչնայ սորվեցաւ, բայց զանոնք ոչ երբեք խարեց. այն աստիճանի հասաւ որ բարիք կրներ անոնց՝ և չեր բողոք որ չարիք ընեն իրեն: Մանուընեն քանի մը տարի առաջ՝ իր սերնդոցը համար այս խրատս զրեց. « Զեր նախահարց մեկը Աստուծոյ շնորհիւը այս դիմութին ճամբան բռնելով՝ բոյոր կմնացը մեջ երշանիկ եղաւ՝ մինչեւ իր հասակին եօրանասուն-ուիններորդ տարին: Երեն զիտուն գալու ճախորդուինները ասուածային նախախնամութեան ձեռքն են. բայց թէ որ զան, անցած զացածին վրայ մտածելով՝ ոյժ պիտի առնու աւելի անխոռով սրտին ճամբերեկու անոնց: Երկար ա-

տեն վայելած առողջութեանը պատճառ ժուժկա-
լուրիւնը կը ճանչնայ. կամաց կամաց ձեռք ձգած
հարստութեանն ու հմտութեանը պատճառ՝ ճար-
տարութիւնն ու խնայութիւնը կը ճանչնայ. հայ-
րեննակցաց առջև ստացած համարմանն ու ա-
նոնցմէ ընդունած պատուաոր պաշտօններուն
պատճառ՝ անկեղծութիւնն ու արդարութիւնը զի-
տէ. վերջապէս՝ թէ որ մինչեւ հիմայ ալ իր անփո-
փոխ և ուրախ գուարը բնաւորութեամբը սիրելի
է նաև երիտասարդաց իր ընկերութիւնը, անոր
ալ պատճառ՝ բոլոր այս առաջինութեանց մեկ-
տեղ զայն ու իրարու պակասութիւնը լեցընելով՝
զինքը գորացրնելի է : »

(Ծարտագորինն ուրիշ անցավ :)

4. 2 0.3 4 0.2 6 0.1 0.0 0.1 0.0 0.1

ԱՌԱՋԱԲԿՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՎ ՏԱՐԱԾՈՎ

ՊարոնՊարպիկ-տիւ-Պորած մարտար մատենագիրը, որ առելի զանազան օրագրաց մէջ դրած սիստանի հատուածներովէ ծանօթ է մեզի, այս օրեւո տեսրակ մը իրատարակեց այսու վերինագրով. «Մուտ Հոռովմական Հայոց ի ձեզայիր : »

Խմաստուն Անդիխակն իր դիտաւորութիւնը՝ մահաւանդ քէ առ. Գաղղիոյ տէրութիւնն ըստ առաջարկութիւնը հաստատելին ետև, կրօնանա անոր օգոստակարութիւնները ցուցընել ամեն կրզմանեւ. այնպէս որ մեզի կերենայ քէ այս առաջարկութիւնը երեւ ի գործ դրուելու. ամենայն դիմուութիւններն ունենայ՝ լիրափ Գաղղիացը ոստիկի մտադրութեամբ արժանի է :

Մեր Հայրս առ. այժմ այս նիւրոյս վրայ ունեցած կարծիքնիս կը պահենք որ բնենք երբոր երեք յօդուածով ետևակ ետև. այս գործոյն վերլուծութիւնն ընենք մը նշանակենք :

Պարոն Պարսիկ-տիկ-Պորած իր զրուածքը կըսկսի ստորագրելով ձեզայիրի դիրքը . անոր նողոյն զովասանքն ընելով կըսէ թէ « Աստեղ պիտի զայ որ ասի- « կայ կարօտութեան ժամանակ Գաղղիոյ շտեմարանը « պիտի ըլլայ, ինչպէս որ ատենեով Հռովմայ շտեմա- « րանն էր : » Եւ խօսք ասով կըմիքշացընն էր « Երեք « ցեղասկետուրիւններն այ այն երկրին մէջ այնպիսի « յաջող հանգամանք ունին որ մէծապէս իրախու- « սական են : » Յեսոյ ալս հարգմունքս կընէ .

« Παρότι μεν ήσεξε και πρ δέκα χιλιετίαν αγιος ο Θεός οντος
« ρέων είναι μεταφέρειν απαντάνωντες την θείαν ιερατικήν

PROJET

DE LA COLONISATION DE L'ALGÉRIE PAR DES ARMÉNIENS
CATHOLIQUES.

M. Barbié du Bocage, habile écrivain connu surtout par ses intéressants articles publiés dans divers revues et journaux, vient de faire paraître une brochure intitulée : *De l'Introduction des Arméniens catholiques en Algérie* (1).

Le savant auteur , après avoir établi son projet , ou plutôt la proposition qu'il fait au gouvernement français , en constate les avantages sous tous les rapports ; de sorte que nous croyons que ce projet mériterait toute l'attention de la France , s'il obtenait la faveur de l'exécuter.

Quant à nous, Arméniens, nous nous réservons de ne dire notre opinion sur ce projet qu'après avoir donné l'analyse de l'ouvrage dans trois articles consécutifs.

M. Barbié du Bocage commence son travail par une description de la position de l'Algérie; il fait l'éloge de la fertilité du sol, « qui promet d'être, dit-il, dans les mau-
« vaises années de notre patrie, le grenier de la France,
« comme elle fut jadis celui de Rome. » Il finit par dire
avec raison que « les trois règnes présentent dans ce pays
« le concours de circonstances le plus encourageant ». Et
il se demande :

« D'où vient donc que douée de si grandes causes de bien-être et de prospérité, au lieu de rapporter à la